

## ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍ

«...Լքնալ մերժեալ բռդոյր զքարի և  
զթիկ ժառանգաւրիմ Շախմեաց իւրց  
զգաւոնն Այրօբանու...»:

ԴԱԶԱՐ ՓԱՐՊԻՑԻ

### Ա

ԹՈՒՐԵՆ ԾԻ ԹԱՐՈՒԼ

ԹԱՐՈՒԼ

Եւ մի՞շտ ժեզ այդպէս տեսնեմ տիրամած.  
Տես մառախլապատ ճըմեռըն անցաւ,  
Մըրըրկի փոխան ամպերը սեւցած  
Մեզ վերէն անձրեւ կու տան յորդառատ:  
Կը հալին ճիւներ, կը սեւնան դաշտեր,  
Սեւցած դաշտերուն կը բռւնի կանաչ,  
Ամէն տեղ իւր ձեռք պարզէ երկնից Տէր,  
Մաղիկ կը սփաէ, ծաղիկ ճախ ու աչ:  
Եւ այն ճըմեռուան դաշտերը ներմակ  
Վառուած եօթըն զոյն շող ծաղկանց ի դէզ  
Կը բռւրեն անուշ կապոյտ երկնից տակ,  
Բերած ծաղկավարս գարուն գեղաւես:  
Եւ քոչնոց գեղգեղ, արտոյտի սուրբ երգ,  
Ճըռուոզ սարեկի անուշիկ այն ճայն,  
Քանի՞ սրտերէ կը սրբեն հին վէրք,  
Երգասէր սրտին ըզգալի միայն:  
Եւ պդտոր զըբերն ալ տես, կը պարզին,  
Կ'իջնեն հեղեղներ, արեւը վերէն  
Քաղցրիկ ժրպիսով իւր շողերն անգին  
Կը քափէ լուսոյ վառած ամանէն:  
Սար ու ճոր համայն կապոյտ երկնից հետ  
Վընիտ զըբի մէջ մէկ կ'անդրադառնան,  
Ալիքն ու շողեր, արեւն ու պարզ գետ  
Երարու համբոյր կու տան ճոր գարնան:  
Եւ հովիկն իջած սիրուն սարերէն  
Կը շոյէ մեղմիկ ճունծաղկի նակատ,  
Աստղերն անուշիկ քարձըր ժայռերէն  
Լըռին կ'ականջեն առուակին ազատ:  
Ամէն տեղ երնուանք, բերկրութիւն համայն,  
Խնչո՞ւ տըխուր ես դու նորեկ գարնան:

ԹՈՒՐԵՆ

Ախ, դեռ իմ գարնան զեղանի դաշտէն  
Թանձրամած ճիւներ, Թարուլ, չեն հալեր.

Դեռ այն պաշտելոյս վարդի թթվերէն  
Ոչ մին ծիլ, բողքոց դեռ չէ արձակեր:

#### ԹԱԹՈՒԼ

Դեռ նոր է գարուն, փոքր ինչ ըսպասէ,  
Նազաքայլ կու գայ Մայիսը սիրուն,  
Ճակտին վարդէ փունջ՝ ֆեզի պիտ' ըսէ.  
«-Ինչ զարդ գեղեցիկ իւր սեւ վարսերուն:  
Եւ մինչ սիրահար սոխակն երգահան  
Կարուած՝ երգէ վարդը կարմրորակ,  
Դու այդ վարդերէն փնջէ, սիրական,  
Իւր սեւ վարսերուն գեղեցիկ պըսակ»:

#### ՌՈՒԲԵՆ

Ի՞նչ վարդ, ի՞նչ գարուն. սրտիս մէջ անհուն  
Վըշտեր կը տեղան ահեղ փոքրորկէն,  
Կը վախճան, երբ մենք երազինք գարուն.  
Զմրան սառնամած ձիւներ մեզ ծածկեն:

#### ԹԱԹՈՒԼ

Այլ այն փոքրորկէն կը ծագի արեւ,  
Ամպշող արեւէն բռյաներն ու տրնկեր  
Պիտի արձակեն ծաղիկ ու տերեւ,  
Կանացի նազանք չը գիտես, ընկեր.  
Տեսնէիր ըզնան դաշտի մէջ երէկ,  
Մազերն եերարձակ, հողմերէն ծըփուն,  
Աչքին ցոլ կու տար գարունը նորեկ,  
Ոգին էր կարծես ծաղկանց դաշտերուն:  
Այն հուրն ի երեղէն աչերն երկնային,  
Այն սիրտը բորբռք սիրոյ կրակով,  
Այն հոգին համակ քեզմով կարոգին  
Կը վառուէր անշէջ՝ լրցուած քն սիրով:  
Եւ երբ բերան բացա ու երգեց,  
Սէրդ երգեց միայն ըզգաստ ու պարկեշտ:  
Արտոյտն օդասլաց իւր ձայնը կրտուց,  
Առխակը վարդին տուաս իւր երաժեշտ:  
Դեռ նոր է գարուն, այն օրը կու գայ,  
Դու ինչո՞ւ տըխուր, այդպէս գետնամած:

#### ՌՈՒԲԵՆ

Սիրտը անվըրդով միայն մի ցաւ կայ,  
Այն ցաւն է միայն զիս այրած, մրկած:

#### ԹԱԹՈՒԼ

Ժայո մի է սիրտը, գիտեմ, ամպամած,  
Կենաց անդունդէն դարձած երկընքին,  
Անվախ, անվեհեր կը վիսայ կանգնած,  
Սէգ արհամարհանք նետէ ամենքին;

Նորան ահարկու չրկայ ոչ մի բան,  
Արջնաթոյք ամպեր պըսակ իւր գըլխիմ։  
Թէ փայլատակով կայծակներ տեղան,  
Ոչինչ չեն գործել հաստափինդ կրծքին։  
Այլ թէ արևոտի այն թուխ թուխ աշեր  
Արտիդ պէս մըթին՝ ֆեզ շող արձակեն,  
Անշուշտ կը մաշուիս, յայնժամ հառաչներ  
Կը թոշին սրտիդ սիրոյ կայծակնեն։

## Թ Ա Խ Բ Կ Ն

Թարուլ, ախ թութաւուր սրտիս մէջ մըտիր,  
Աչէկս վայր իշած արտասուլքր տես։  
Այնտեղ որոնիտ, ուրիշ սէր գըտիր,  
Մըրըրկող սրտիս կոհակ ալեաց մէջ։  
Ո՞ւր է հայրենին աշխարհին գարուն,  
Ո՞ւր են իւր թոչնոց գեղանի երգեր,  
Ախուրեան պղտոր մէջ իւր ափերուն  
Զե՞ս լրսեր ինչակս կ'արձակէ ճայներ։  
Ներսէն թշնամիք, դրսէն թշնամիք,  
Հայրենին երկրին կու գան սեւ պատել,  
Սելջուկ-Թաթարի բազմութիւն ռամիկ  
Երդունել են սրբով յաւելու մեզ ատել։  
Վեստեանք կութացած փառաց տենչերով,  
Վասակի դերը կ'ուզեն կատարել,  
Եւ դու ըօմայլած գարնան փրչիերով,  
Բերկրամիքրդ, կ'րսես, ո՞վ ֆեզմէ տարել։  
Չըկայ ինձ գարուն, Թաթուլ, երբ այդպէ՛  
Հայրենին երկրին կը տիրէ օրմեռ։  
Երբ մեր բայրորն մայրոն աղեկէզ  
Կու լայ, ես կրթուիմ նորա սիրով դեռ։

## Դ Թ Ա Թ Ո Ւ Լ

Կորչին թող Վեստեանք, կ'առարին Պահլաւ ներ,  
Վահրամի սուրը դեռ չէ բըթացել.  
Նա մեզ ուժ կու տայ, կորովի ձեռ քեր՝  
Վեստեանց սրտերըն անհաշտ պատառել։

## Թ Ա Խ Բ Կ Ն

Թաթուլ, դու իոօք ոչինչ չը գիտես,  
Քաջութեան ալիւն ըզգեզ բորբոքած՝  
Շուրջըդ չես նայիր, շուրջըդ նայէ, տես,  
Ի՞նչ շողեր ունի արեւըդ պաշտած։  
Եւ Պահլաւունի մեր այդ յոյսերէն  
Ցունամոլ երգին, հեշտու թեան ծրնունդ,  
Թողած ամէն իմէ, հայրենի եռկրէն  
Դուրս կ'երթալ խնդրել հանգիստ ու սրնունդ։  
Եւ մինչ այս ժամուն թըշուառ հայրենիք  
Աղեխարշ ճայնով կու լայ, կը կամչէ,

-Անձին շահ ի բաց բռդուցէք, որդիք,  
Զեր անմիութիւն զիս միշտ կը տանջէ,  
Դրիգոր Մագիստրոսն իւր սիրած երկրէն,  
Սուրբ Այրարատայ շրբեղ դաշտերուն,  
Մասեաց, Երասխայ, Արագած սարին,  
Եւ Սեւան Լընի սեւ ալիքներուն,  
Այն բարձըր բարձըր կանաչ սարերուն,  
Սարի գագաթին ծըլած խոռոքուն,  
Եւ Նաւասարդի ծրխանի ծըխին,  
Թուշնոց երգերուն, կապոյտ երկընքին.  
Եւ արփույն շողով համակ բորբոքուած  
Սուրբ Էջմիածնի թեւարաց հաշին  
Հրաժեշտ նա կու տայ երթալ գէպ հարաւ.  
Աւարներ գրկել, խամրած դաշտ երգել:

## ԹԱԹՈՒԼ

Եւ ի՞նչ, ո Ռուբէն, ինչո՞ւ կը ծաղրես:

## ԹՈՒՔԵՆ

Մաղըր չէ խօսքը, երամանը եկաւ,  
Փոխան ծաղկազարդ երկրին գեղատես  
Մագիստրոսն ընտրեց աւազ, քար ու կաւ.  
Եւ Սենեկերիմ Արծրունու նըման  
Կը բողնէ կ'երթայ իւր սիրուն երեկը,  
Հեռուէն դիտել մեր իեղն Հայաստան,  
Նորա ցաւերուն միշտ անկարեկիր:

## ԹԱԹՈՒԼ

Բայց չեմ հաւասար, Մագիստրոսն երեկ  
Յաղթական քաջի գեղալանջ կրծքով  
Թըխարքոյը ամպին կը գոչէր՝ Արեկ.  
Բորբոքուէ կրծքիս քո հուր կայծակով:  
Մինչեւ Մագիստրոսն իւր վեհ հարց նըման  
Չընկնի դիթաւալ՝ շրկայ գերութիւն:

## ԹՈՒՔԵՆ

Երեկն այսօր չէ, խօսքերն երեկեան  
Այս աւուր համար չունին գոյութիւն:

## ԹԱԹՈՒԼ

Սիրտըս կը ծակես, մենիք բոլորովին  
Լըքեա՞լ ենիք ուրեմն:

## ԹՈՒՔԵՆ

Դեռ այդ չը գիտեմ,  
Այլ ազնըւական դասէն ոչ ոքին  
Սուրբ չի շողալ պատեանէն կարծեմ:

## ԹԱԹՈՒՆ

Թող արդ ամպուի երկինք կապուտակ,  
Սեւ սեւ ամպերը ծածկեն իւր երես.  
Թող արդ որոտոյ երկինք թշխորակ  
Ու փայլատակէ հրեղէն բոցի դէզ.  
Թող արդ վրէժիննդիր շառաչող սուսեր  
Շողայ ու փայլի մեր սեւ աշխարհին.  
Մահէն ետք միայն՝ հայրենեաց ի սէր  
Օտար լրծի տակ գլուխներս խոնարհին:  
Ի բաց այդ վատսեր, մեռած հոգիններ,  
Հեշտութեանց գրկէն վիժած նիւազներ,  
Ի բաց Մագիստրոս, ի բաց Վեստ-Սարգիս,  
Թող զարդեր լինին դռքա պերն փառքիս,  
Թող կորչին դռքա, անհետին երկրէն,  
Անէծք միշտ իրենց նակատին կըրեն:  
Հայաստան մեզ պէս քաջեր շատ ունի,  
Շատ ուժ ունիմ ևս պահած պահունի.  
Կը տեսնես, Ռուրէն, երբ սուսեր շարժեմ.  
Հազար Մագիստրոս, Վեստ-Սարգիս կ'արժեմ.  
Երբ շնչէ Ռուրէն, ներցնչէ Թարուլ,  
Երկար կը կտրին ամէն սրտեր թոյլ.  
Վասուժ ձեռքերը կը ստանան կորով,  
Ամէն ինչ փշրել անսիրտ, անգորով:  
Գարուն է, եղբայր, գարուն հայրենեաց,  
Հոգ չէ քէ վատսերն իրեն չըտան ջուր,  
Բանանք մեր սրտեր, իւր դաշտեր փառաց  
Թող մեր արինով ոռոգուին անջուր:  
Եւ գիտե՞ս յայնժամ ինչ կարմիր սիրուն  
Մաղիկներ ծաղկին մեր սուրբ դաշտերուն:  
Հոգսերը քափ տուր, քոզ այդ վաս սըրտեր  
Ուսի տակ առնուն հայրենի վարդեր,  
Թող միշտ անտեսն հայրենի արեւ,  
Թող ապրին օտար երկընքի ներքեւ.  
Օտար աշխարհի աստղերն ու լուսին  
Թող փայլին նոցա կորակոր ուսին.  
Եւ խեղն ու թշուառ Հայաստանն անտէր  
Կաշկանդուած կրրէ գերութեան բանտեր.  
Եւ մանուկ արքայն պառակտած երկրին  
Թող միայն տեսնէ խաւարած արփին:  
Թող կորչին դռքա, անհետին, երկրին  
Անէծք ու պըժգամք հետերը տանին:

(Կ'երթայ)

## Բ

Ա Ռ Ի Ք Ե Ն

Գընաց՝ թող երթայ, նորա ետեւէն  
Ոչ ոք արտասուի պիտի չը բափէ.  
Ոչ ոք թող ցափ, ոչ ոք սարսափէ,  
Չուզենք մենք շողեր իւրեան արեւէն:

Գընաց՝ թող երթայ, նորա ետեւէն  
Հուժկու մեր սըրեր թող շողան պայծառ.  
Եւ Աւարայրի ջուր, աւազն ու քար  
Սրբեն մեր գէնֆեր փայլուն արեւէն:  
Գընաց՝ թող երթայ, սիրտը սոսկալի  
Կ'եռայ կը ծրիայ՝ արեան միշտ կարօս.  
Կը սպասեմ թէ ե՞րբ պիտի առաւօս  
Ծագէ մեզ՝ կենաց յուտվ լիալի:  
Գընաց՝ թող երթայ, անմահ նահատակ  
Հազար երեսուն ու վեց սուրբ քաջեր  
Չեռները բռնած արեւշող խաչեր  
Ինձի ձայն կու տան կապոյտ երկնից տակ.

«Մենք սեւ մատնութեան պժգալի երէշներ  
Տըզմուտի պղտոր ջրով ծածկեցինք.  
Մեռանք քաջութեամբ, եւ արդ մեզ երկինք  
Մեր նակատներուն շնորհեց պսակներ»:

Եւ ես ձեզ նըման կ'ուխտեմ այդ երէշներ  
Դժոխվի անդունդ տանել իշեցնել,  
Եւ անշուշտ փառաց մի նոր գահ կանգնել,  
Եքէ այս գահը կործանեն Յոյներ:

## Գ

Խ Ն Զ Ո Ւ Թ Ձ Ե Զ Թ Ա Վ Հ Ա Ր Ի Կ Ի Շ Ե Ա Ն

Անուշիկ արեւ, տժգունած լուսին,  
Ծաղկալից դաշտեր, ցօղ արշալուսին,  
Անձաւներ, ժայռեր՝ սրբութեան տեղիք,  
Երկնից ակնապիշ աղօթող հոգիք.

Սրբազան լեռներ, երկնամբարձ, եսկայ,  
Դարերու փառաց յաղթական վրկայ,  
Ով Մասիս, երկնից ամպերուն կըպած  
Ահարկու դարձեալ մէջ այնքան վըշտաց:

Եւ դու, Հըրազդան, գետ արենազսնգ,  
Կարմիր կոհակներդ ցաւոց արծազանգ.  
Շիրիմ ու մասուռ, նահասուկ, արծան,  
Ամէն տեղ ընկած, ամէն տեղ ցիրցան:

Եւ խաչի փառաց շողարձակ թեւեր  
Որ երկիր բողած՝ կը նայիք միշտ վեր,  
Ինչո՞ւ ձեզ բողուց Պահլաւիկ իշխան,  
Կարմիր ձեր դէմքեր ինչո՞ւ դեղնեցան:

## Պ

Ինչո՞ւ տիրաձայն քո այդ կարկաչներ անուշ Ախուրեան,  
Ինչո՞ւ քո սրտեն մազանտ հառաչներ ծրփալից կ'երթան.  
Ափնածիր ափերդ ինչո՞ւ են տրխուր անծաղիկ մնացած,  
Ո՞ւր են հայրենի երգերդ, ինչո՞ւ լուռ ու դատապարտուած:  
-Ամէն ինչ գնաց, ինձ բաժին դարձաւ հառաչսնք ու ցաւ:  
Մեր սուզ են մըսել, գեղապանձ Անի եւ դառքին կու լաս:  
-Ինչպէ՞ս չը լամ ես, շուրջը գեղանիք ծածկեց արդ աւազ:  
Հազար ու մէկ համ սուրբ եկեղեցիք, խաչարձան, գրմրէր,  
Ո՞վ իրլեց ձեզնէ ձեր փայլ գեղեցիկ, ինչո՞ւ արդ անհետ:  
-Փառաց տենչը լոկ, հովին չունինք մենք, լը քեալ անտէր ենք:  
Ինչո՞ւ ամայի ընկած ձեր մերդեր, սարեր հայրենեաց:  
-Զը կայ բերդակալ, ընկան քաջ օօրֆեր սիրով միացած:  
Ո՞ւր են Պահլաւներ: -Շատերը մեռան սուրբ գործի համար:  
Իսկ ա՞յլիք: -Լեզուս չի բռներ, եղան դաւանան: Ո՞ւր ձեր գո-  
[բավար]:  
-Զօրավար չունինք, բագւորը գընաց, բազն անտէր մընաց:

## Ե

### ԹԱԹՈՒԼԻ ԵՐԳԸ

Գեղեցիկ է Հայաստան,  
Խըր լեռները փրկարար,  
Խըն համար միարան  
Սրեւ տեսնենք ընդ երկար:  
Թող բռնութեան սուրբ շաչէ մեր գլխին.  
Թող որոտան թշնամութեան սեւ ամպեր,  
Մեզ ձայն կու տամ հոկայ լեռներն ահազին,  
Վաղուց նորա մեզ կը սպասեն անհամբեր:

Գեղեցիկ է Հայաստան,  
Խըր լեռները փրկարար,  
Խըն համար միարան

Ապրինիք յաւէտ ընդ երկար։  
 Դիւցագնութեան դեռ չեն անցել սուրբ դարեր։  
 Երբ հայրենիք ձայն կու տայ մեզ ողորմիկ՝  
 Թող մեր գլխին քափին շանք ու կայծակներ,  
 Մենիք դուրս կու գանք դարձեալ հանել փոքրորիկ։

Գեղեցիկ է Հայաստան,  
 Խր լեռները փրկարար,  
 Իրեն համար միարան  
 Արեւ տեսնենիք ընդ երկար։

Սուրբ հայրենեաց ով դուք լեռներ ծաղկագարդ,  
 Անմիութիւն ինչո՞ւ ցայսօր ձեզ տիրէ.  
 Լի բերկրութեամբ, Հայկայ որդիք, սիրու զրւարք,  
 Երբանիք, չեկողն իր հայրենիք չի սիրէ։

Գեղեցիկ է Հայաստան,  
 Խր լեռները փրկարար,  
 Իրեն համար միարան  
 Ապրինիք յաւէտ ընդ երկար։

Մենիք այծեամներ կը դառնանիք քո լեռներուն,  
 Խաղալ, խայտալ կանաչ կողից քո վերեւ,  
 Այլ թշնամին թշ երեւիք՝ շատ հեռուն  
 Սեւ մուխի պէս կ'ոստինւնիք ծածկել իր արեւ։

Գեղեցիկ է Հայաստան,  
 Խր լեռները փրկարար,  
 Իրեն համար միարան  
 Արեւ տեսնենիք ընդ երկար։

Մեզ թող պալատ ժայռեր լինին երկնամքարձ,  
 Ծարաւահիւծ մեր սրտերուն թող առուակ  
 Դիւցագնութեան բղխէ զուրը, որ մեր հարց  
 Մյնքան դարեր կը լոց կոփեց քաջ զաւակ։

Գեղեցիկ է Հայաստան,  
 Խր լեռները փրկարար,  
 Իրեն համար միարան  
 Ապրինիք յաւէտ ընդ երկար։

Ապրինիք, ապրինիք, թող քաջութեան կարմիր հուր  
 Մեր սրտերը միշտ վառ պահէ յաւիտեան.  
 Եւ քեզ համար հուժկու ձեռքով քառնանիք սուր,  
 Միշտ քեզ համար ապրինիք, մեռնինիք, Հայաստան։

Գեղեցիկ ես; Հայաստան,  
 Քո լեռները փրկարար,  
 Քեզի համար միարան  
 Արեւ տեսնենիք ընդ երկար։

Ատելութեան վատ սերմերը մեր կրծքէն

Թափենք ի բաց, սուրբ է գործը հայրենեաց.  
Զայն մի կու գայ, ձայն մի ահեղ երկրմէկն,  
-Սիրով միայն օգնել կրնաք հայրենեաց:

Մեմք այդ նիրով, Հայաստան,  
Մեր հոգիներ քեզ կու տանք,  
Քեզի համար միաբան  
Տուն տեղ բռնած՝ արդ կու զանք:  
Թող բռնութեան սուրբ շաշէ մեր գլխին,  
Թող որոտան քշնամութեան սեւ ամպեր,  
Մենք կը մեռնինք համբոյր տուած քո հողին,  
Մենք այդ աւուր միշտ կը սպասենք անհամբեր:  
Գեղեցիկ ես, Հայաստան,  
Քո լեռները միշտ օրինեալ,  
Քեզի համար միաբան  
Կու զանք մեր սիրտ, հոգին տալ:

## Զ

ՄԱԳԻՍՏՐՈՍ ԽՐ ԽՎՃԻՆ ՀԵՏ

Դառըն ռնիր մի գործեցիր, Գրիգոր,  
Ահարկու ճայնով երկինքը վերէն  
Քեզ «Վրէժ» կը գռաայ, վրէժ ահաւոր,  
Ռուր պիտի փախչիս նորա երեսէն:

Մատնիչ հայրենեաց, մատնիչ արքային,  
Մատնիչ քո հօրը բափած սուրբ արեան,  
Մատնիչ երկնային սիրոյ, մարդկային,  
Մատնիչ կը գոչէ քեզ գետըն Ախուրեան:

Հայրենի վրտակ, հայրենի ծաղիկ,  
Հայրենի ներկուած կարմրիկ եռդեր,  
Հայրենի երկնից շողալիր աստղիկ,  
Հայրենի վարդը, հայրենի ցօղեր

Մատնիչ կը կոչեն ըգֆեզ, Մագիստրոս,  
Քո երեսն ի վեր տես քանի՞ք կու լան,  
Քանի՞ մանուկներ ցրուած հոն ու հոս  
Մայրեր կը կանչեն, այլ մայրեր չը կան:

Հայաստանն աւեր, սուրբ եկեղեցին  
Անհովիս ընկած քո սեւ երեսէն,  
Սաղմոս, հոգեշունչ երգեր լրոեցին,  
Փողովուրդն ընկաւ անտէրունջ, անգէթ:

Դառն է քո գործած ռնիբը, Գրիգոր,  
Աստուծոյ արեամբ կրնեած այն կրնիք  
Գերեզման փորեց հայրենեացըդ խոր,  
Օտարին քողած աշխարհըդ քընիկ:

Եւ դու տարագիր հայրենի երկրէն,  
Հանգստեան գիրիկը նետուեցար սիրով,  
Հայրենի հոգի սէրը քո սրտէն  
Կորչեցիր ի բաց, զայն միշտ մոռնալով:

Արդ, ո՞ւր կը փախչիս վրիժուդ ձեռքերէն,  
Վրէծինդիր է նա, Աստուած ահարիու  
Խւր ամենասես լայնշի աշքերէն  
Զը կարծես, երբեք բան չէ փախչելու:

Դառըն ռնիր մի գործեցիր, Գրիգոր,  
Ահարիու ճայնով երկինքը վերէն  
Քեզ «վրէժ» կը գոռայ, վրէժ ահաւոր,  
Արդ, ո՞ւր կը փախչիս նորա երեսէն:

Հայրերուդ սրտէն արտաքրս հանած՝  
Այդ միջազետիդ աւագուտ դաշտեր  
Փոխան հայրենի դաշտերուն փառաց  
Քո սիրտը, Գրիգոր, ինչո՞ւ չի պաշտեր:

Երգիչ, աւազի՞ն դարձար սիրահար,  
Զը զրաւե՞ն զգեցեզ վարդերն ու սոխակ,  
Եւ առաւտուեան ծուխըն ծըխանի  
Ինչո՞ւ մոռացար դու այդպէս արագ:

Արդ, ո՞ւր փախչիմ ես. ո՞ր ջուրըն ընկնիմ,  
Ի՞նչ սեւ հոգ քաշեմ ծերուկ նակատիս,  
Երկինքը մըռայլ, լուսինը դժինեմ,  
Զըկա՞յ մի անկիւն խղճահար սրտիս:

Հայրենի.ասքեր, անկիւն մի տրւէֆ,  
Հրազդան, կաք մի քո անուշ զբրէն,  
Խաչեր, գմբէթներ, մէկ հեղ փայլեցէֆ,  
Աչքիս լոյս տրւէֆ ու դարձէֆ նորէն:

Այլ խորին, խորին լըռութեան ներքեւ  
Ոչինչ կը շարժի, ոչինչ ձայն կու տայ,  
Աստուերն ու լուսին, երկինքն ու արեւ  
Մըռայլած՝ կ'աչեն ինձի անքզգայ:

Եւ քունը փախած աշքերէս տըխուր,  
Այն ժամկին՝ երբ լուռ կը դիտեմ երկինք,  
Երբ չը կայ մի ձայն, ոչինչ խառն ի խուռ  
Թէպէտ նակատէս կը հոսէ քրտինք,

Այն միայնութեան սուկալի ժամուն  
Ահարկու պատկեր կ'երեւի աչքիս.  
Կը բացուին ամպեր եւ հին դարերուն  
Դժինմ ըստուերներ կը մաշեն հոգիս:

Սեպուի սարերու հսկայ կողէն վեր  
Թունալից արքայն իւր շունչը վերջին  
Կու տայ, կը քողու քարայրըն աւեր,  
Կը քըռչի երկինք՝ զահակից փրկչին:

Զարագործ Պատր Ներսիսի դիմաց  
Վայրահակ զիխով կը հայցէ ի զուր.  
Եւ աւագանին հոգուվ ամպամած  
Կ'աչէ՛ Սահակայ սրտին կոխած սուր:

Ահա նենգ Սահուռ, Վահան, Մեհրուժան.  
Երեսներ սեւցած՝ կը լափուին բոցէն,  
Արեան յորձանուա ալիքներ խուժան  
Կու զան յորդահոս դժոխի ծոցէն՝

Խեղդել վատերը, Գատիշոյն, Վասակ.  
Տիրանենց Վեստը, Զանգակ ու Պետրոս:  
Եւ ճակատներուն դրժոխի պրսակ  
Մատով կը ցուցնեն ըզքեզ, Մագիստրոս:

Այնուն է Արմբատ, Աշոտըն այնուեզ,  
Մատմութեան զոհեր հազար ու հազար.  
Վերքեր ունին խոց, վերքեր չունին դեղ,  
Մատմութեան վերքին չըկայ վերք հաւաքր:

Այլ ինձ սոսկալի, այլ ինձ ահարկու,  
Ամենէն տըխուր պատկերըն ահա,  
Այն ո՞ր սիրսն է քար, ո՞ր աչքերն աղու,  
Որ չը մորմոնի, չը լայ նորա վրայ:

Ամպեր, ծածկեցէլ բերդրդ սեւադէմ,  
Անեետ, Կիզիսդրա, հեռացիր աչքիս:  
Այլ ի զուր, լրոին մենութեան ընդդէմ  
Պատկերը կու գայ խըռովել հոգիս:

Դալկադէմ արքայն սեւ սեւ աչերով  
Եւ արքունական ծիրանին հազած  
Հսկայ ժայռերէն կապուած պարանով  
Անդունդներէն վեր կը մնայ կախուած:

Աչքերն երկեցին, ժողված վերջին ուժ,  
Կ'արձակէ վերջին վրէժինդիր բողոնք.  
-Եմ մոռնար, մուրէն, թոյներն են վատուժ՝  
Եթէ Հայերքդ լինին անոնք:

Ո՞ւր են կայծակներդ, Աստուած վրէժխնդիր,  
Եւ ահա մըռայլ ամպեր կը նեղֆին,  
Կը փայլատակին, եւ գունդ մի ընտիր  
Վրէժ կ'ուխտեն եետ երկնից կայծակին:

Եւ արքայն դալուկ կ'արձակէ հոգին,  
Մանտուալ եղայրներ կը ժպտան վերէն,  
Եւ Ռուրէն տըլսուր կ'աչէ երկրնէին.  
Զեռք մը կիլիկիան ցոյց կու տայ իրեն:

Եւ բուն շարագոյժ կը նշայ վերեւ,  
Երկինք կը քափէ դառըն արտասուժ.  
Աստղերն ու լուսին ամպերու ներքեւ,  
Հոգին հայրեննաց ընկրպմած ի սուգ:

Եւ խոր անդունդի բերանն հաւաքուած  
Կը մնան զիշակեր քոչուն ու գաղան.  
Խրոխտ առիւծը, գայլեր բերանքաց,  
Անգղեր ու վազրեր, սողուն քազմազան,

Կ'ոռնան, կը կանչեն, կը քռչին, վազին,  
Լափելու տենչով կը վառուին բորբոք,  
Եւ նախրասրտաց, որսասէր բազէն  
Կը քռչի որսը լափել անողոք:

Եւ ահա նոյն ձայն դարձեալ երկրնէն,  
Կը գոռայ սաստիկ, կ'որոտան ամպեր,  
«Դաւող Մագիստրոս, երկինք կ'ուզէ քէն  
Վրէժխնդիր Աստուածն է Եւ անհամբեր»:

Դառըն ոնիր մի գործեցիր. Գրիգոր,  
Ահաւոր ձայնով երկինքը վերէն  
Քեզ «Վրէժ» կը գոռայ, վրէժ ահաւոր,  
Արդ, ո՞ւր կը փախչիս նորա երեսէն:

## Է

ՀԱՅՐԵՆԻ ՀԱՎԻԿ

Իւր իշխանական փառաց գահի վրայ  
Խղճահար այդպէս մի օր ալ իշխան  
Խատեր էր. արեւ վերէն անխնայ  
Կ'այրէր, կը լափէր իւր սիրտն անկենդան:

Եւ ահա մէկէն անուշիկ հով մի  
Գրգուեց իշխանի խորշումած նակատ.  
Մագիստրոսն ըզգաց՝ թէ այն հայրենի  
Հովիկն էր զըգուող իւր գոռոզ նակատ:

Կարօտցած սիրտը, հոգին վըշտահար  
Թըրաւ՝ թէ բըռնել այն հովիկն անուշ,  
Այլ եռվիկն անցաւ՝ սըրտէն ճըգած վառ  
Մի սուր հառաջանք, վշտալից մի յուշ:

Հարցուց. «Ո՞վ ես դու եւ ուստի՝ կու զաս,  
Շունչըդ ինձ ծանօթ կը թըրի կարծես»:  
—«Հայրենի հովն եմ, անտէր հողերուն  
Պահապան հրեշտակ, եւ զիս դու կը զգա՞ս»:

—«Ուստի՞ կը փըշես դու այդպէս սիրուն»:  
—«Խամրած ծաղիկներ շոյելով քնքուշ  
Սուրբ Արարատայ երկիխող զագաքէն  
Կը փըշեմ, ինձ հետ քըշելով չար փուշ»:

—«Ինձ ի՞նչ կը բերես դու Այրարատէն»:  
—«Պահլաւիկ իշխան, ես ժեզ կը բերեմ  
Հեծութեան ողբեր, տառապանք դժխեմ,  
Անհայր ու անմայր, անտուն ու անտէր

Հէզ մանուկներս գերութեան բանտեր,  
Որոնք կը մեռնեին անհաց ու անչուր,  
Հայրենի հողէն դուրս քըշած տըխուր:  
Քեզ ամէն սըրտէն պժգանք կը բերեմ,  
Քեզ ամէն բերմէն անէծք կը բերեմ»:

## Ճ

### Կ Ա Ց Շ Ա Կ Ն Ա Հ Ա Ր Հ

Այն օրն ալ ծագեց, վրէժիննիքն Աստուած  
Կըռած ու կոփած ահարկու կայծակ՝  
Ելաւ երկնիքն երեսը փոռուած  
Սեւակ ամպերուն յանձնել իւր կայծակ:

—«Մըռայլէ, երկինք, գոչեց երկնից Տէր,  
Ամպեր, առէք ձեզ շիկավարս շանքեր,  
Մազիստրոսն ելաւ թըշուառին լըխող,  
Թափեցէք ամպեր, ձեր շանքեր մըրկող»:

Եւ ահա երկնից սեւ սեւ ամպերուն  
Երեսը ներկուած գոյն գոյն փայլերով,  
Ամէն տեզ փայլակ, շանք անագորոյն,  
Կը թափին յերկնից արագ ժայլերով:

Եւ ոլորապտոյտ քոցը ծըխաշունչ  
Վայրազ կը լափէ դալարի դաշտեր,  
Միջագետքը լուս՝ հեծէ անմըռունչ.  
—«Ո՞ր մեղքիս համեր այս պատիժք, չչէր,

Դաշտը խանձեցաւ, վարսագեղ Մայիս  
Երեսը մրոտած՝ սեւ ծուխ կը շընչէ.  
Նըծումքի հոսուն, մոխիրին կը նայիս,  
Կ'ըսես թէ սա հին այն աշխարհը չէ»:

Եւ երբ իրիկուն եկաւ վերջալոյս,  
Այրած, խանձուտած, լրքեալ մի դիակ  
Ժանուարի վըրայ, ուսամբարձ, անյոյս,  
Տարան ճրգեցին աւագ հողի տակ:

Լրքեալ, ամայի մարդիկն այն հողին  
Սեւ մուր ու սեւ թուժ միշտ թափած կ'երթան,  
Հողն իսկ դժկամակ կըրել իւր կողին  
Զայն՝ որուն ամէնք, անէծք կը կարդան:

Եւ այդ փոսի վրայ ոչ շողաց արեւ,  
Ոչ փայլեց խաչին փրկարար թեւեր,  
Ոչ երկինք տըւաւ նորան իւր քարեւ,  
Ոչ զայն գըգուեցին հայրենի հովեր:

Մազիստրոսն այսպէս կորաւ, մատնիշնե՛ր:

1891 Մարտ 25–30

